



Ծանուցման տողը.  
Առաջին. երեսը 5

Gérant responsable  
A. SAKAÏAN

ԾԱ. Ակադեմիայի անդամ կը հաւատակուի Զորեցարքի եւ Նախարար օրենքն: — Տարեկան բաժանողագրութեան գինն է 100 դրամու արծար, — Վեցամսեայն 50. — Գալառաց համար 113 դր: Վեցամսեայ 60

Ար եւ է նաև կամ գրութիւն պէտք է ուղղվել  
Առ Արտօնացէր իւ Տեօրէն Անօն Սամահան,  
Կ. Պոլսի, Պապը Ալի հաստիսի թիւ 20  
Խմբագրութեան յանձնուած գրութիւնն էս չեն տր. իր:

**Phi 102 u. sup**

ԳԻՒ 40 ՓԱՐԱ

1887 ԴԵԿԵՄԵՆՏ 42 ՇԱԽԱԹ

## Ազգային Հոկեյը

Կրօնական ժողովն չորեքշաբթի  
օրն ի նիստ գումարեցաւ ատենապե-  
տութեամբ Գեր. Դիմաքսեան Հայեակ  
եպիսկոպոսի :

Քարբերդէ եկած բազմաստորա-  
գիր հանրագրութիւն մը կը ջառագո-  
վէր տեղւոյն առաջնորդական տեղա-  
պահ Դեր. Ղեւոնդ եպիսկոպոսն. Հան-  
րագիրն միանգամայն հրահանգ կը  
խնդչէր ըստ Սահմանադրութեան ժո.  
ղով կազմելու և առաջնորդական ընտ-  
րութիւն կատարելու համար :

Ժաղովը որ երկու նիստ առաջ այս  
տեսակ հրահանգ մը զրկած էր արդէն,  
որոշեց սոյն հանրագիրը այս անդամ  
Խառն Ժողովոյ լուել :

Տեղեկանալով որ Հաճընի ազգա-  
յինք երաշտութենէ կը տառապին  
թէ կրօնափոխութեան վտանդ կըս-  
պառնայ և թէ Այնթապի մէջ անօրի-  
նակ կրկնամուսնութիւն մը տեղի ու-  
նեցեր է, որոշեց այս ամենուն վրայ Ամեն.  
Ս. Կաթողիկոսին ուշադրութիւնն հը-  
րաւիրել :

Տեղին Գայիանէ Մատուկեան որ  
Հըաժարած էր Բերալի իգական ա-

բուեստանոցի վերատեսչութենէ , այս  
անդամ վերստանձներ է այդ պաշտօն :

Իզմիրի աղքայիններէ Վահմ. Մատ-  
թէսս Էֆէնտի Պալեօլոցան մի քանի օք  
առաջ Քոլիս Եկաւ :

Ալէքսանդրիոյ Հայոց եկեղեցւոյն  
մէջ երկու անդամ հանդիսաւոր պա-  
տարագ և հոգեհանդստեան պաշտօն  
կատարուեր է ի յիշատակ հանգուցեալ  
Կարապետ էֆ. Յակոբեանի: Այս առ-  
թիւ հանդուցելոյն եղբայրը, Վակեմ  
Թագւոր բաշա Յակոբեան, 15 ոչսարի  
միս, քսան զանքիւղ բրինձ և դրամա-  
կան առաստ ողորմութիւն բաշխել ար.  
ուեր է Ալէքսանդրիոյ աղքատաց, ինչ  
պէս նաև Հայոց վարժարանի աշա-  
կերտաց և Ս. Եկեղեցւոյ բոլոր սպա-  
սաւորաց համար պատրաստել տուեր  
է մէկ մէկ ձեռք զգեստ, գթակ և  
կոչիկ:

ԱՐՁԱԳԱՆՔ

Հինգշաբթի օրուան Արեելքի՝ իզմիրի վերջին անցյից նկատմամբ տեսութեան մէջ, այնպէս երևյնել ուղղուած է, որ իբր թէ իզմիրի աղքային դործերը

Արեւելքի շնորհիւ ուղղութիւն մը դը-  
տած են :

Ասի զուտ ստախօսութիւն է , Ա-  
րեւելք առկէ առաջ իղմիրի խնդրոյն  
առթիւ չեղոք դիրք մը բռնած էք ,  
երեք հարիւրներու հանրագիրն հրա-  
տարակելէ յետոյ եօթնից ստապատիր  
հերքումներուն ևս բացաւ իւր սիւ-  
նակներ մասամբ իրաւացի ցուցնելով  
զայն յաջս ժողովրդեան , իղմիրցիք  
այս կէտք լոււ նշմարած են . ահաւա-  
սիկ իղմիրէն զրկուած նամակի մը հե-  
տեւեալ հատուածը՝ որ մեր ըսածը կը  
հաստատէ :

«Մելքիսեդեկ Սրբազնի Հնորհիւն  
է որ այսպիսի խղճալի արարածներ  
մարդու կարգ անցան, «Որևէլքի»  
մասնաւոր թղթակցին ովէս որտավ ու  
գործով որիկայ մը կրկին պաշտօննե-  
րու կոչուեցաւ».

Ասկէ բացորոշ կը հաստատուի թէ՝  
իզմիրի խնդրայն մէջ Որեելքի սկզբուն-  
քը նոյն չէր ինչ որ է այսօր, և այս  
իւր ընթերցողներն լաւ կը յիշեն,  
Մելքիսեդեկի արարքները բաժարձա-  
կապէս պաշտպանուեցան այդ թեր-  
թին մէջ և ոյսօր երբէք՝ անտես չենք  
կրնար անցնիլ այն նկրտումներ, որով  
այս խնդրոց կարդադրութիւնը Արե-  
ւելքի վերաբրուի կուգուի այնախօսի

բանագողութիւններով՝ որ ծաղիկի մէջ ասկէ զեց եօթն ամիս առաջ հը-  
րատարակուած են :

Մենք սկիզբէն ի վեր Մելքիսե-  
դեկի յուու վարչութիւնը և անզուսպ  
փառասիրութիւնը քննադատելով, շատ  
անդամ ըլլալիքը նախապէս գուշա-  
կած եւաք, ինչպէս որ տասն և հինգ  
օր առաջ դուշակած էինք իդմլլի Ս.  
առաջնորդին անկումը:

Բայց այսու հանդերձ արևելքի նը-  
ման անմիջապէս լաւատեսութեան չենք  
կրնար յարիլ. Մելքիսեդեկի հրաժա-  
րելովն դեռ ամեն ինչ վերջացած չէ,  
դեռ շատ՝ դաւեր կրնան նիւթուիր.  
իզմիրցի Ազդայինք Արևելքի տղայա-  
պէս յաղթութիւն գոչելուն հաւատա-  
լով պէտք չէ քնանան, դեռ շատ դա-  
ւեր կրնան նիւթուիլ. նորնտիր ա-  
ռաջնորդ մը մինչև որ չը բազմի իզ-  
միրի Առաջնորդական աժոռուին վրայ,  
ինդիրն վերջացած չը կրնար համա-  
րուիլ. ուրիշ է եթէ Հոգւոյն Սրբոյ  
շնորհքը իջաւ մի քանի օրէ ի վեր նո-  
րին Սրբաղնութեան վրայ. ասկէ զատ  
ն. Սրբաղնութեան բոլոր Արքանեակ-  
ներն մասնաւրապէս Պ. Մամուրեանը  
ազգային ո և է պաշտօններէ հեռաց-  
նելու է. եթէ կուղուի որ այս հերձ-  
ուած բոլորովին բարձուի Ազգին մէ-  
ջէն.

Նատեր թերեւս մեր այս տեսու-  
թիւններն չափազանց գտնեն, այն-  
պիսիք թող կրկին անգամ աչքի առ-  
ջեւ բերեն Գեր. Մելքիսեդեկ սըր-  
բազանի և իւր արքանեկաց արարքը  
և յետոյ եթէ կուղէն, թող ըսեն թէ  
ծաղիկ կը չափազանցէ :

Մենք այս՝ ինչպէս նաև ուրիշ աղ-  
դային ինդրոց մէջ միշտ ճշմարտին  
յարեցանք. միշտ աղդին թէ նիւթա-  
պէս և թէ բարոյապէս շահը բնուռե-  
ցինք որ մեր սեպուհ պարտաւորու-  
թիւնն էր և այսօր դոհ եմք որ մեր  
պարտաւորութիւնը անթերի կատա-  
րեցինք. եթէ միքանի երկրորդական  
ինդիրներու կարեւորութիւնը չը տուինք  
գէթ Մըկելըն պէս ուրիշի պաշտ-  
պանած մէկ խնդիրն մենք դլուխ հա-  
նեցինք ըսելով հրապարակն աղմուկ-  
ներով ըլլեցուցինք և սյդպիսի ա-  
նարժան գործ մը չենք կրնար ալ ընել:

Ինչ անուն կուտան այնպիսի թեր-  
թիմը՝ որ նախկին պաշտպանածին ան-

կումը տեսնելով առաջին ապտակը  
ինք կը զարնէ (կից պիտի ըսէինք) և  
առանց կարմիելու կըսէ թէ առաջուց  
իվեր ըսած էինք թէ այն մարդը ա-  
ղեկ մարդ չէ :

Որևելքի վարչութեան կը թողունք  
անուն մը գտնել (անշուշտ ճարպիկու-  
թիւն պիտի ըսեն) :

Հրատարակուեցաւ Գրական Շար-  
ժումի հոկտեմբեր ամսաթիւը :

Բովանդակութիւն :

Դիւրաբեկ կենդանիներ. — թէ ի՞նչ  
պէտք է ընել ցրտութեան տոկալու  
համար. — Խորէջ լուզորդաց չնջառու-  
թիւնն. — Գիտական շարժումներ. — Մով.  
— Գիտական մանրալութեր. — Երկրա-  
դորձական շարժումներ. — Արհեստա-  
կան խրատներ. — Երկրաբանական. —  
Գիտական հարցումներ. — Նուիրատու-  
թիւնն. — Կարենոր Ազգ. — Նորատիպ  
մասեանք :

## ՀԱՅՏՈՒՏ ԳԱՐԸ

Թուլաեան էֆէնտինին թէրճիւմէ  
իտէրէք թէքիրիքա մագամընտա զա-  
զէթաւընտա նէշը իթտիկի չայանը  
միւթէալաա իշպու րօմանքի պէօյիւք  
նարօլէօն թարիխսինտէն պազը ֆըք-  
րալարը հազի 1056 սահիքէտէն ի-  
պարէթ պէօյիւք պիր նիւտ պազան-  
մըշ տըր, զայէթ էհզէն փիյաթ իլէ-  
եանի 30 զուրուշա սաթըլմաքտա տըր:

Իշթիրա իթմէք իսթէյէնլէր զա-  
զէթա միւլէզզիլէրինտէն ալապիլիրլէր:

## ԳԻՏԱԿԱՆ

ՏԵՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՒԹՅԹՐ:

ՄՈԴԱԿԱՆ ԼԱՊՏԵՐ:

Այս ապակին պարտի ունենալ բա-  
ցարձակապէս մաքուր ցոլացուցիչ մա-  
կերեսոյթ մը, այս պայմանն անհրա-  
ժեշտ է կատարելապէս մաքուր պատ-  
կեր մը ստանալու համար. այն 45  
աստիճանի հակեալ լինելու է, թատ-  
րոնին յատակագծին համեմատ :

Տեսարանին տակ կեցած կենդանի ան-  
ձին վրայ ստուերագծեալ ճառագայթ-  
ները այս ապակիին վրայ կ'անդրա-  
գտառնան, և պատկերը կ'արտագրուի  
տեսարանին վրայ եղող անձին կողմը:

Եթէ մէկը տեսարանին տախտակամա-  
ծին տակի զամբարը պարունակողլապ-  
տերը փակէ, երեսոյթին գոր-  
ծադրութեան ժամանակ, կիսովչափ  
լուսաւորութեան մէջէ, և ուրու-  
կանը կամ խուճապը, տեսարանին վը-  
րայ աղջէկ լուսաւորուած, կը տեսնուի  
ու մակերեսի մը վրայ :

Թէս, ինչպէս կարելի է դատել  
այս փորձին տեսութիւնը շատ պարզէ,  
սակայն պարտինք նաև գիտնալ որ այս  
գործողութիւնը շատ մեծ դժուարու-  
թիւններ ևս ունի, մանաւանդ խու-  
ճապը ներկայացնող անձին համար :  
Արդարն պէտք է որ խուճապը 45  
աստիճան հակեալ գիրքի մը մէջ բըռ-  
նել, որպէս զի պատկերը տեսարանին  
վրայ կանգուն երեխ, և որովհետեւ  
այն չի կրնար գիրքաւ քալել այնպէս  
ծռած գիրքի մը մէջ, ուստի կարտա-  
գրէ ուրուական մոր ամբողջովին ու-  
ղիղ չէ. բաց աստի, պէտք է որ իւր  
շարժումները համաձայնին մեծաւ ճշշ-  
գութեամբ գործասանին շարժմանց  
հետ :

Երբ կը նկատենք զմեղ ապակիի մը  
մէջ, և եթէ մեր աջ ձեռքը շարժենք,  
մեր պատկերը ձախ ձեռքը կը ցուցնէ,  
այսպէս է նաև խուճապին համար,  
զորմէ կը խօսինք. Որպէս զի իւր պատ-  
կերը ձախ ձեռքովը զարնէ, անհրա-  
ժեշտ է որ լուսաւորեալ իւր աջ ձեռ-  
քը խաղնէ կամ շարժէ : Բոլոր այն  
տեսարաններն որք արտադրուիլ կը  
ուզուին, պարտին մանրաքննարար ու-  
սումնասիրուիլ, և այն ատեն միայն  
յաջողութեամբ կը կատարուին երբ  
երկար և համբերատար խարխափում-  
ներով վարժութիւն կը սատցուի :

Լաւ գործադրուած խուճապներու  
փորձառութիւնը իրմէ ետք շատ հե-  
ռու կը թողու մեր նախահայրներէն  
ստացուած համանման բոլոր ար-  
դիւնքները :

Երեսոյթը ստուգիւ գրաւիչ է. և  
եթէ չապրէինք այնպիսի ժամանա-  
կի մը մէջ, ուր այլ ևս հրաշալիքը  
նոր բան մը չէ, յայնժամ ընադէտն, որ  
այս տարօինակ տեսարաններէն այն-  
քան օգուտներ քաղած է, ստուգիւ  
իբրև ուրիշ «Քաղիկութուօ» մը պիտի  
համարուէր :

Եթէ հին ատենի հմայգէտք և

կախարդք այս ձեւը գիտցած ըլ-  
լային, որ քան հրաշալիքներ ի հան-  
դէս պիտի ածէին, և այս գիտա-  
կան պարզ իրողութիւնները իրեւ  
բացարձակ հրաշալիքներ լնդունել  
տուած պիտի լինէին մարդոց :

Սակայն, այն ատեն մեծածառալե  
թանձր ապակիներ շինելու արհեստը  
անծանօթ էր, «Ոչնիոպէնի» հսկա-  
յական գործարանը տակուին գոյու.  
թիւն չունէր :

Վերջին տարիներս , «Թամրլի»  
ծառուղյն թատրոնին վրայ , երեւա-  
կայական երեւոյթներ կը ներկայա-  
ցուին ամեն երեկոյ , այսպիսի անշոշա-  
փելի մարդիկներ զորս կարելի էր սրի  
հարուածով մը ծակել անպատճառ  
երբեմն ճանապարհորդ մը կը ներկա-  
յացնէին , որ ատրճանակ ի ձեռին ,  
կուզէս դիմադրաւել սպառնացող խու-  
ճապի մը , նա կուզզէր ատրճանակն  
դէպ ի յայն ուրուականը որ անմիջապէս  
կը կանգնէր իւր առջև , ճանապար-  
հորդ մը կարձակէր իւր զէնքը , բայց  
գնատակը կը ծակէր կանցնէր երեւա-  
կայական էակը , որ նորա հարուած-  
ներուն կարեսրութիւն չէր ընծայէր  
բնաւ :

Երբեմն դեռահասու աղջկան մը պատ-  
կերը կը ներկայացնէին , որ սեղանին  
վրայ ծաղկի փունջ մը կը դնէր : Իե-  
շաուանը այս երեւակայական անձին ի-  
րեն բերած ծաղկիներն առնուլ կու-  
զէր , սակայն կը տեսնուէր որ իւր  
ձեռքը անշօշափելի փունջին կը տա-  
նէր , առանց զայն կարենալ բռնելու ,  
և ահա ամեն բան կ'աներեւութանար:

Երբեմն զինոր մը կը ներկայացուէր, որ Տօլֆէսինօի պատերազմի դաշտին վրայ սպաննուած, թմբուկին ձայնով յարութիւն կառնէր. նա կերեւար և իւր կուծքին արիւնաշաղտխ վերքերը ցոյց կուտար. կախարդը՝ զարմացած՝ սոյն երեւակայական ցընորքը վանել հալածել կուղէր, սակայն զինորը անշարժ կը կենար, սարսափահար՝ դաշոյն մը կ'առնոյր, և անով կը սպառնաը նոյն երեւոյթին որ անդգայ կը մնար, կախարդը զայն կը վերցներ, և իւր զէնքը զինորին կուրծքը միսելու կըլլար, սակայն դաշոյնը կը միտուէր նոյն անչօշափելի մարմնոյն մէջ որ մարդկային ձեռաց որ և է հարուածներէ ամենելին չէր երկնչէր.

**» Գլխատեալ գլուխն» ալ բնագիտութեան զրօսալի և նշանաւոր մէկ փորձն է : Ահաւասիկ այս փորձն ևս բացատրենք:**

Քիչ լուսաւորուած սենեկի մը մէջ  
կը մտնէք, ճեր առջև կայ եռոտանի  
սեղան մը, որուն վրայ մալդկային  
դլուխ մը կրող պնակ մը կը տեսնէք:  
Այս սեղանին տակ յարդ կը տեսնուի,  
և ծակոտէն ոտքերուն վրայ մակե-  
րեսին պատը. սա ճշմարիթ գլուխ մ'է  
որ հակած է այս պնակին վրայ, բայց  
կենդանի՞ է, և կրնա՞յ ըլլալ որ մոմէ  
գլուխ մը եղած ըլլայ սա. խօսք մը  
ուզգեցէք ատոր, տարակոյսնիդ կը  
փարատի, նա ձեզի հետ պիտի խօսի:

Երբ այս գլուխին հարցում մ'ուղղ-  
ղեք, նա ինքինքը կ'ուղղէ, կը դառ-  
նայ իւր մետաղեայ պնակին վրայ, կը  
յեղյեղէ իւր աշքերն և կը պատաս-  
խանէ ձեր հարցումներուն. ի մի բան  
ասի կենդանի գլուխ մ'է :

Երևայթը կ'արտադրուի օդնու  
թեամբ անագօծեալ ապակիներու:

Ապակիներին կ'անդքագարձնեն ,  
ասկէց զատ , աջ ու ձախ կողմի պա-  
տերն ալ , (և որովհետև առնկը ծցիւ  
հաւասար հեռաւորութիւնն ունին այն  
պատէն՝ որ սա կը բաժնէ յատակին  
միուս պատէն) այս պատճառաւ անոնց  
պատկերները այս վերջին պատէն տես-  
նուածին հետ կը խառնաշխիոթին :

Դիտողին համար, սեղանը ծակու-  
տէն կը թուի, ոտքերուն տակ յարդ-  
կը տեսնէ և զանոնք բաժնող տնջրպե-  
տին մէջ յատակին պատը կը նշառէ :  
Արդարեւ այս պատը ուրիշ բան չէ,  
բայց եթէ աջ ու ձախ կողմանց երկու  
պատերուն պատկերները, և գլխուն  
տակ տեսնուած յարդը, սեղանը շըր-  
ջապատող յարդին պատկերն է :

Դիտողը գլխատեալին մօտենալու  
կարող է : Այդ դլուխը բաժնուած է  
դիտողէն զանդակապատով մը որ զինք  
իր երկու մեթր հեռու կր բռնէ :

Կը պատմուի թէ անխօհեմ և կաս-  
կածոտ այցելու մը , օր մը գլուխը  
կրող սեղանին ոտքերուն մէջտեղ քար  
մը նետեց , նա կը կարծէր ապահով  
ըլլալ թէ այս քարը պիտի անցնէր  
միջոցէն , և երթալով տեղաւորուէր

յատակի պատին . բայց քարը տպա-  
կիին զալնուելով, կոտրեց զայն . ոյս

կերպով հրաշալեաց դաղսնիքին քողը  
պատռեցաւ, միայն թէ իր այս հե-  
տաքրքրութիւնը քիչ մը իրեն սուզի  
նսուոււ:

Դաւառնի պղտիկ քաղաքի մը մէջ  
«Գլխառեալը» աչքերը խւր ափսէին  
վրայ դարձնելով, խւր ողբացի ար-  
կածները կը պատմէր. վատ ծազրածու  
ին մէկն ալ յանկարծ կատաղի կեր-  
պով կ'աղապակէ «կրակ կօյ» գոչելով.  
Գլուխը տնմիջապէս ինքզինքը կը շըտ-  
կէ, և աւա կը տեսնուի որ ափսէին  
կը զատուի, քաշելով իրեն հետ մարդ-  
կալին մեծ մարմին մը, որ կը փափչի  
ամենայն արագութեամբ:

ԲՈՐԴՈՂ Տ Ա. ՇԵՀԻՆԻԿԵԱՆ

ԱՐՁՈՒ ԵՒ ԳԱՄԲԵՐ

ԱՐԵՒԵԼԵՅՈՆ ԱՐԱՄՊԵԼ

Սակայն Արզույի հայրը կը համնի :  
Ասիկայ այլ ևս այն հեղ ծերունին չէր  
որուն հետ տղու մը պէս խաղացած էր  
բանսարիու կին մը և որոյ որոշմունք  
հովին և լոյսէն կախումն ունէին :  
Թախծալից, սոսկալի ու ծայրայեղ կա-  
տաղութիւն մը զգեցած՝ իւր արիւնա-  
լիր աչաց մէջ աստուածային արդա-  
ռութեան ահաբեկութիւններն ու ա-  
զետարեր վրէժինդրութիւնները կը  
կրեր : Ծունը գնելով Արզույի և Գամ-  
երի միջն, «—Թո՞ղ Աստուծ փոխ  
ոայ ինձ իւր ձայնը, ըստ անոնց,  
ու զձեղ ամուսնացեալ կը յայտարա-  
եմ, խաղաղութեամբ ելէք երանել-  
րաց և սրբոց բնակարանը, բայց ձեր  
ևեկնելէն առաջ կւողեմ ձեղի հոգւոյ  
ուրախութիւն մը հայթհայթել և ձեր  
ոչաց հանդէս մը տալ :

Նշան մը կընէ , խսկոյն «գավաս»  
երը նաժիշտը կը բերեն , զոր կը կա-  
փեն սիւնի մը — Եռուտ բրէք , գոչեց  
օլլան : — Ենո՛ք , ըստ Արզու : — «Ա-  
նան» մը մնջեք դատապարտեալո :

Զինեալ իւր սարսափելի ազցանով,  
որագոշարժ դահճճը նէրտ բերանը  
ը բանայ և բոլոր ակռաները կը կո-  
րտէ , և տեղէն կը հանէ այն լե-  
ռն որ այնչափ քաջ կը ստէր : Կը  
օշօտէ իւր աւարը . նէ այլ ևս քիթ-  
ւնի , ականջ չունի և ծիծերը գե-  
ինն ընկած են .— Լմբցուցէք զինքը .  
աէ մօլլան :

Դահիճը նէրա մազերէն կը բռնէ ,  
և իւր Շեաթաղան»ի մի հարուածով  
կանջատէ մարմնոյ կոճղէն առանց ա-  
կանջի և առանց քթի մնացած զշու-  
խը զոր կը ցուցնէ գոսողաբար հան-  
դիսականաց որք միաբերան կը գոչեն .  
—Ազէկ գործ տեսար , գահիճ :

Բայց սիրահարք ոչինչ տեսան ու-  
լսեցին : Թեկեր թեսերու մէջ , աչեր  
հոգեպիշ իրար յառտծ , բերան բեր  
նի մօտեցած՝ սէրը կը խառնէր իրենց  
հոգւոյն մէջ տարօրինակ քաղցրու-  
թեամբ և աստուածային լուսթեամբ  
լի իւր այն գրդանքը որոյ գաղնիքը  
միայն մահը գիտէ :

Զասնք քովէ քով թաղեցին : Հե-  
տեւալ օրը , ասոնց գերեզմանին վրայ  
ծաղկազարդ երկու վարդենիներու  
բուսնիլը տեսան , մին ունէր սպիտակ  
իսկ միւսն բոսորագոյն վարդեր : Բոյց  
գիշեր մը , երկու գերեզմանոց և եր-  
կու վարդենիներուն ճիշտ մէջտեղէն  
փշալից տատասկ մ'աներեղթաբար  
տակաւ առ տակաւ բարձրացաւ և որ  
նաշտի մը դիմաց հետ կատարեալ  
նմանութիւն ունէր , և երբ անապտ-  
տին հովերը զայն խօսեցնել կուտա-  
յին՝ ձած ձայնիւ կըսէր .—«Ազրայէլ ,  
մահուան հրեշտակը , զիս ձեզմէ չը  
բաժնեց , գուք միշտ զիս ձեր մէջտե-  
ղը պիտի ունենաք :»

ՎԻԳՏՈՐ ՇԵՐԻՖԻԼԻ

(Ազագ եմուկան)

Թարգմ. Յ. Ա. Ճեկան

## ԵՎԼԻ ԻԼԷ ՊԵՔԵԱՐ

Ալաֆր. գեկտեմբերին 13 իւննիւ  
սալը կիւնիւ Ֆրանսանըն Լիլ շէհրին-  
տէ պիր գահվէխանէնէն 43 եաշընտա  
պիր ատէմ , 20 եաշընտա պիր գըզ  
իլէ կիտէրէք , պիր գաչ սաաթ իլին  
պիր օտար քիրալամաք իսթէմիշ տիր :  
Գահվէնի հէր վագըթ պու եօլտա օ-  
տա քիրալատընտան առա վէս-  
վէսէ իթմէերէք , մուվաֆակտոթ  
կէսոմէրմիշ տիր : էրքէք օլան քիմաէ ,  
պիր շիշ պէտաղ շարագ իսթէ-  
տիկինուէն , գահվէնի գարը՝ պու  
շիշէի կէօթիւրմիշ վէ պէտէլինի  
ալտընտան աօնրա , աշաղընեա էն-  
միշ աիր : Մաշուգ վէ մաշուքնին  
մուհավէրէսի ուղուննա սիւրմիւկիւն-  
տէն , գահվէնի գարը , պիր փէլա-

քէլու վագը օլմասը վէսովէսիյլէ , պիր  
արա ևօգարը չըգըպ , գարուեսու չալ-  
յա , լոքին ճէվապ ալամատընտան ,  
տիւչալը տէհչէթ օլարագ , սէսինի  
եիւքութմիշ , վէ եինէ ճէվապ ալա-  
մատընտա , գարուեսու դըրմըշ . վէ  
տէհչէթի պիր մէնդարէնէ թէսատիւֆ  
էյլէմիշ տիր : Շէօլէ քի իքի մա-  
շուգ , ճանուրզ պիր հալտէ գարեօլա  
իւզէրինուէ սէրիլմիշ օլուպ , եանլա-  
րընտա տախի պիր բէվոլվէր պուլուն-  
տուդու կէօրիւլմիւշ տիւր : Գահվէնի  
գարը , տիւչարը տէհչէթ օլուպ , գո-  
շարագ աշաղընեա էնմիշ . վէ գոմու-  
լարը վէ միւսոմէճիւլէրի եարտըմաչա-  
զրըմաթընտա , հէր թարափտան իմ-  
տատա կէլմիլէր , վէ պիր հէքիմ ճէլպ  
իթմիշէր , մէրգում հէքիմ պունլարը  
թէտպիգ . իթտիքտէն ոողրա հաեաթ-  
տա օլուգլարընը սէօլէմիշ տիր :  
Պունլարըն իքիսի տախի , աղըզլարը-  
նա աթըլան բէվոլվէր տարպէսիլէ  
մէճրուհ պուլունմուշար տըր : Երքէ-  
եին հաեաթը իւեատէեէ չալըչըլմըշի-  
սէ տէ , պիչարէ , աղզընտան վէ պուր-  
նունտան գան ագարագ փէնա հալտէ  
ինիէմէքտէ . պուլունմուշ տըր : Բէք  
չօգ զահմէթէ , հէնճ գըզըն կէօղլէրի  
աշըլըպ , մէզպուրէ ճան վէրմէք հա-  
լինտէ եանլնտա եամմըշ օլան մա-  
շուգունու թանլուրզընտա , աղլաեա-  
րագ իւղէրինէ աթըլմըշ տըր :

Պու գըզ , տիկէր պիր օտաեա  
նագլ իլէ , հագդընտա իհթիմամաթը-  
լազըմէ իյֆա գըլընմըշ իսէտէ , քէնտի-  
սի , միհն ու մէշադգաթընա խիթամ  
վէրմէք իւղրէ էօլիւմիւ արզու իթ-  
մէքտէ պուլունմուշ տուր : Պու արա  
հիւքիւմէթ մէմուրլարը վասրլ օլմուշ-  
լար , վէ իճրահի թէհարրիեաթ իլէ ,  
պիր սանուրդ իւղէրինտէ , Արոէն Պօ-  
նէլ վէ Անժէլ Լըսաժ իմզալարըլլա  
կէօրիւլէն իքի մէքթուպտան , մէր-  
դումէարըն սիւրիպիրինի սէվուիքէրի ,  
Փագաթ Պօնէլ էվի օլմասըլլա , էվիէ-  
նէմէեէճէքլէրինուէն , թէրքի հաեաթ-  
իթմէքլիկէ գարար վէրտիքէրի իշար  
գըլընմըշ տըր : Պիր աղ սօնրա , Անժէլ  
քէնտիսինի պուլմաղէ , աշգ ու մու-  
հապէթընի վէ սօն փաճիալարը  
հագդընտա պազը եյզահաթ վէրէպիլ-  
միշ տիր : Իքիսի տախի խասթախա-  
նէեն նագլ օլունմուշար , Փագաթ գը-

զըն եաշամասընա իւմիտ օլունուեօր  
իսէ տէ , էրքէիին եաշամասընտան գա-  
թը իւմիտ օլունմուշ տուր :

## ՕՐՈՒԱՆ ՄՈՏԱՆ

Սմուսնական կախներն այն աս-  
տիճան բազմացան այս օրերս որ օր-  
ուան նորածեութեանց կարգն անցան .  
սրճարաններու մէջ եկեղեցիներն միշտ  
հետեւալ խօսակցութիւնը կը լսես :

—0 տէյիլ ամա , Միհրան աղա  
էհլինտէն այրըլմըշ :

—Զօգտան շիմտի՞ մի , օն պէշ  
կիւն օլուր :

—Նէյէ սէպէպի նէյիմիշ :

—Սէպէպի նէ օլաճագ , հէր կիւն  
էվին իշնուտէ խըռ կիւր . սանա պիր  
շէյ սէօյլէեիմ . պէօլէ այրը գալմա-  
լարը տահա էյի :

Եկեղեցւոյ մէջ :

—Ամպէր հանըմ , Շայէսթէն էրկ-  
նէն զատուերէ լսեցիր :

—Գա վույ , երբ է եղեր ատ պանը :

—Ասօրվալ թամամ ութը օրէ քի  
զատուած են . էյ էրիկը սանքիմ բէք  
բիւշմանէ կերվի կոր ամա Շայէսթէն  
միսպահաթ չեմ ուզեր կըսէ կոր :

—Գա ճանըմ քիչ մը կամաց խո-  
րագեցէք օր ամեն մարդ խելքը կը-  
լուսը աղօթք մը պիտի ընէ նէ ընէ :

—Բէխեաս էիր զաեէր , աղօթք  
պիտի ընէս նէ տունդ ըրէ անանկ ժամ  
եկուր :

—Աղէկ ալ ըսաւ կէնճը մեր լա-  
խըրտըին ինչ կը խառնուիս :

—Ես չէ ըսողը մեղայեատուծոյ :

—Ինչ կիցցար եա , մըսեր միլսեր ,  
անչէ ամա ինչ պիտի ըսէի , հա , գա  
ատոնք իրար կիւլիւ պէս կը հառու-  
տային , ինչ եղաւ օր իրար թողուցին :

—Շայէսթէն տուրսը խօսըմ մը ու-  
նի եղեր 20 տարիէ պէրի Ստանպօլ  
օքէ կոխած չէ եղեր , շաբաթ մը ա-  
ռաջ ատիկայ շխտակ Շայէսթէյին տու-  
նը կինալ , էյ իշտար ըլլայ նէ իր  
մարդն է , հալօքք եգրամ պիտի ընէ  
իրիկուան էրիկը կուգայ կիսայի օր էրիկ  
մարդ մը կայ , կէլ միտքի կերթայ , կը  
հառնասա՞ . ատոր վրայ մեծ պօյէն առ-  
պետէ մնէ կը փըթի , Շայէսթէն բէք  
տող կելլայ ատ տեղը կը մարի կինալ :

—Գա չըսէս ուտուներ ելեր է :

—Հասլա՛ էրթէսինօրը էրիկը կը

պանէ տաներէցը կը խրկէ օր լաթերը իէս մնտուկը ուղէ, Շայէսթէն ճէտ վէլխալէմ ճուղասլը տրերէ օր ես տահա անկէ շատ մալ կուղեմ, շատ պան պիտի բնտեմ ըսերէ :

— Օ՞խ, աղէկ ալ ըրերէ, հիմակու էրիկմարդոց հախէն պաշխա թիւրիւ չես կընար գալ քուրուկ. տինսիդին հագկընտան իմանարզ կէլիր :

— Գա վույ, օրհնեալք եղերուք կընէ կոր, լախըրտըլի տալմիշ եղանք վախիթը չափուճախ մը անցաւ:

— Մնաս բարով, կէնէ տեսնուինք:

— Մհծ պաքի ճաշուներուն իշալ- լահ քի սըխ կը տեսնուինք :

Բերայ տուն մը կանանց ընկերութեան մը մէջ :

— Գա ճանքմ պիր շէլ տույտում ամա կէրչէք տիր :

— Անհիկին նիշանը կէրի օլուշ, օ- նու տէնէ ճէքսին :

— Օնու պիլիրիմ, սանքիմ պիր թագէ հավատիս վէրիեօր :

— Ես հանկըսը տըր տէտիյին :

— Վիշէնիկ աղա տիվօրս էթմիշ մա- տամբնտան ալրըլմը տէեօրլար :

— Գա նէ՞ սէօյլէեօրսուն, ես ալթը եիւզ լիրա թրախօմա ալտը տէտիլէր օ վագըթ :

— Իշտէ բարալարը ալտըթտան աօղա շիմախ մնտամընը թութմուշ ա- նասընըն էվինէ կէնտերմիշ տէեօրլար:

— Գա զավալլը Սօֆի կիւլմէնէ- ճէք պաշ կիւլմէզ տէրլէրսէ կէրչէք տիր, սէճէրէլի թալէհսիզ գըզ տըր զէնկին պիր ֆրէնկ ալաճաղըտը օլա- դըթ պիլմէմ նէ սէպէպ չըքտը, տու- րուպ տուրտուղու եէրտէ ճայտը :

— Սէպէպոիզ տէեկի իտի ֆրէնկին ճայտըզը, Վիշէնիկտէն գըսդանտը, գըզ գարտաշըմ օլսա, պէն հէր շէյի լիպէրթա սէօյլէրիմ:

— Իշտէ պէն տէ օնու սէօյլէեօ- րումեա, օ վագըթ Վիշէնիէ ադըլ վէրմէսէ իտի, ֆրէնկի ալաճաղըտը, շիմտի րահաժ իտէր իտի, կէնէ տէ- րիմ կէնէ, զավալը գըզ կիւլմէնէճէք օ տուր :

— Գա ճանքմ, Բասկալ Ադապիտէն նէտէ՞ ալրըլուը, նէ՞ շէյէրի էքսիւտի, էքսիւտէ պիր պիրինին էթմիքլէրինի եիւզէ կէլմէզլէր իտի, կէշինմէլէրի եէրինտէ, պիրի պիրլէրի իշին սէճէ- րէլի տույկուսուղ, նէյէ տիվօրս էթ-

տիլէր տիւզնէ պիր պիրինտէն այրը- մաք մօտա հիւքմիւնէ կիրտի շիմտի օտուր :

Եւ յիրաւի ալ ամուսնաթուլութիւ- նը՝ ինչպէս ըսինք մեր այս նկարա- գրութեան սկիզբէն, նորաձեռութիւն մը եղաւ ժողովրդեան մէջ, և որ ան- հաւատալինէ, այս նորաձեռութիւնը իրիցկիններու մէջ ալ տարածուելով, իրիցկիններն անդամ իրենց երէցներն վոնտել սկան, ինչպէս որ այս օրերո Սամաթիայ այսպիսի գէպք մը պա- տահէր :

Իրիցկիննին մէկը այս երկրուդ ան- գամ իւր երէց ամուսինը տունէն վը- անտեր է եղեր : Ամուսնաթուղ իրից- կիններ ունենալ . . այս որ աստիճան յառաջդիմութիւն Աստուած իմ, ինչ որ ալ ըլլայ, 1887 տարւոյն առաջին ամուսնաթողին՝ ինչպէս կըսեն «սիմ- տահը բէք գատէմիլի» է եղեր :

### ՍՐՀԵԹԻ ԵԼԻԻՆՏԷ ԽԱՍԹԱԼՈՒՐ

(Կէլչն Աւոտիւրեն)

Բանտիկ տուտու, Եէնի կէլչն միւ- սիւ իլէ սիյահար կիյինէն մատամ պէնինտէ կէշէն լագըրտըլարը աղնա- մաղա ճան աթմագտա իտի իսէ տէ, եանընտա պուլընան ըում գատընը քէն. տիսինի պիր տիւզիւեէ լագըրտեա թութմաքտա իտի :

— Ալախ տուսմանիմին պասիսինա տէրտ վէրմէսի տունտումու . տիօ խունեա ինէ բու առօսթի իմէ, արթըք խէնքիմ գալմամիս կիթմիսիմ :

— Պույ կէնճ տըրիկ ալ չես թո- ղուր օր երկու չիֆթ լախըրտըյալ ես ընէմ :

— Թիլէլի՞ :

— Պանա կէլիրսէ թիլէլի . մեղայ պիրտէ պանա սօր քի սէօյլէտիղին լա- դըրտըրտըրն պիրինի աղնաներում :

— Դալէ թի մալօնիս խօրադա եա- բար :

— Ինչ մալ ունիմնէ ունիմ, մեղայ տէր մեղայ, սէն պէնիմ մալըմա նէ գարըրտըրսն :

— Բօլի նալըթ իսա եէնէքա, պէն սանա նէ՞ սէօվլէտիմ :

— Հիմայ քուկին բէրնիդ չափը կուտափ ամա տէղը տեղչէ :

Պու արա եէնէ ուշաղըն սէսի ի- շիթիլտի :

— Նօմէրօ օն պիր . . .

Բում գատընը հէման եէրինտէն Փըրլանարագ տոքթէօրիւն իշ օտասընա կիրտի. խատպէթ օլտու. իքի տազըդա տահա չաղըրըլմասա, Ըոնտիկ տուտու իէ գավղաեա թութուշաճարլարը մուհագդաք իտի :

Սիյահար կիյինմիշ մատամ, եէնի կէլչն միւսիւ իլէ տէրին լագըրտեա տալմըշ օլտուզու հալ տէ, օտատան իէրի սիյահար կիյինմիշ վէ եիւզիւ գալըն պիր վէլօ իլէ էօրթիւլիւ պիր մատամ տահա կիրիպ, տօղրուճա տէ- րին լագըրտեա տալմըշ օլան մէզ- քիւր մատամ իլէ միւսիւնիւն եաղը- նընտա՝ պօշ պիր սանտալիէ պուլուպ օթուրտու վէ պաշատը մէրգումլէրի տիյնէմէկէ :

— Տէմէք քի մատամընըզ սիզի պու- տէրէնէ գըսկանըր էօյլէ՞մի :

— Արթըք պու տէրէնէ գըսգանն- ըզ օլմազ . ինատընա օ պէնի սէվտի- յինտէն շանտան պունտան գըսդան- տըրըճա, գարըրըլըք պիր թիքսինթի հիսս էակըրիմ գէնտիսինտէն :

— Պէնտէ սէնի զիեատէ սէվէր վէ այգըուը սօյ գըսգանըրըմ, տէմէք քի սէնտէնտէ թիքսինիսին :

— Ալլահ էթմէսիս, էմը էթ շիմու ուղրունա ճանըմը ֆէտա էտէեիմ :

Պու արա եէնի կէլչն մատամ ա- եաղա գալքտը, վէլօսունու արդա թարափա աթը վէրէրէք էլինի միւ- սիւնիւն օմուղունա գօյուպ տէտի :

— Պագսանա թէթրակ աղա, պիլէ պիլիրմիեիմ նէ հաստալըզնըզ վար քի պու կիւն հէքիմէ կէլմիշ սինիզ :

թէթրակ աղա պաշընը չէվիրիպ քէնտի էհի իլէ գարըրտէ գարըր կէլ- տիղինտէ ֆէնա հալէ կիրիփթար օլ- տու. սիյահար կիյինմիշ մատամ իսէ եիւզիւ քիւլ ըէնկի քէսպ էթտի :

— Ճէլազ իսթէեօրտում սէնտէն . հաստալըզն նէ տիր քի հէքիմէ կէլ- տին :

— Նէյ, մաղաղատա . շէյ . . հա- պիրտէն պիրէ ֆէնա պիր չարփընթը թութտու, հէմէն գօշտում հէքիմէ կէլտիմ :

— Օչարփընթը տահա շիմութիւթու- տու, իլք հաստալըզն նէ իսէ օնու աղնամագ իստէրիմ :

— Ինանըրսան պիր չէյիմ եօք Սօ-

Փի. եալընըզ նասըլ քի տէտիմ, եիւ-  
րէյիմ բէք ֆէնա չարըեօր:

—Մատամ եիւրէյի բէք ֆէնա  
չարըեօրըմըշ, թէսկինինէ պիր չարէ  
պիլմէ զմիսինիզ:

—Սէոյլէտիղնիզի աղնամաեօրում  
մատամ:

—Նիշին՝ աղնամաեօրունուզ, բէք  
կիւզէլ աղնարսընըզ սէվկիւլինիւզէ  
պիր է յիք էթմէք իստէմէ զմիսինիզ  
տահա շիմտի օ սիզէ ճանընը փէտա  
էթմէնէ հազըր օլտուզունու սէոյլէ-  
եօրըտը:

—Սօֆի տուտու եէմին էտէրիմքի  
մատամը տահա պիր սաաթ սննաք  
վար կէօրտիւմ, քէնտինի ասլա թմնը-  
մամ:

—Ոէն սուս ալչաք ատամ:

—Անազընը էօրէեիմ Սօֆի եա-  
վաշ սէոյլէ հէբսի պիլէ պադըեօր:

—Տահա իյի եա, հէբսի տույսուն  
սիզին նէ տէրէնէ նամուսուզ օլտու-  
զունըզ թու եիւզիւնիւզէ. հէքիմէ-  
րին «Անթի շամպըր» լարընը ռանտէ-  
վու մահալի էթմիշէր, ութանըպ ար-  
լանմազլար սիզի:

իքի օտատա պուլունան՝ գատըն  
էրքէք, պունլարըն էթրաֆընը իհա-  
թա էթտի:

—Գա հուսա տեղը ճարդուրուր-  
կելան կոր նայիմ ինչ կայ տէերէք,  
պիզիմ ըունտիկ տուտու տախի գա-  
լապալըզըն իշինէ կիրտի:

Սիյահլար կիյինէն գատըն պու  
արա աեազագալուրը վէ գալապալըզըն  
իշինտէն պիր եօլ պուլուպ օրատան  
կիթմէք իսթէտի իսէ տէ Սօֆի տու-  
տու գարշընա կէրիլէք պըրագ-  
մատը:

—Նէրէնէ կիտիեօրունուզ մա-  
տամ, գօնամըն պէնտէն նէ տէրէնէ  
թիքսինիր օլտուզուզ տահա պիր իյի  
աղնամալըսնըզ օնտան սոզրա կիտէ-  
պիլիրսինիզ:

Սիյահլար կիյինէն մատամ, պու  
լազըրուլարըն իւզէրինէ պիր ֆօթէյլ  
իւսունէ տիւշտիւ պաելըտը:

—Գա պուտմը ճուր հասուցէք տա  
կէնձին, ամա ես տէմինտէն հասկը-  
ցայ օր ասոր տակէն չափան օլլու պի-  
տի ելլայ:

Սօֆի տուտու վէլոսունու տէֆա  
եիւզիւնէ էնտիրտիքտէն սոզրա, գօ-

ճասը Բէթրակ աղանըն եիզիւնէ պիլէ  
պագմագուզըն, օտատան չըքըպ կիթ-  
տի:

Բէթրակ աղա տախի հիճապընտան  
բանճար կիսի եիւզէրի գըզարմըշ  
օլտուզու հալտէ սէկիրնիւզէրին պին  
տիւրիլւ չէքիչտիրմէլէրի արասընտան  
սիվիշի վէրտի:

Պայըլան մատամը կիւճ պէլա ա-  
երլթարար, պիզիմ Ըունտիկ տուտու  
եանընա կիտիպ աթիտէքի թէսէլլիի  
վէրմէնէ պաշլատը:

—Տնաշէն կնիկ, գօրթի ընելու  
տեղին խըթլըիսին եկար. պէրէքէթ  
վէրսին օր ծեծի, փետուուքի առպետէ  
չը հանեց, եանի քառսուն օրդ համ-  
րելւ էր կէնճ . . . :

—Գա ճանըմ, նէ տէմէք իսթէյօր-  
սունըզ մատամ, պէն սիզի թանըմա-  
եօրում:

—Մեղայ իշտէ հայերէն կըսեմկոր  
օր մարդ չը հասկնայ, Գա աս՝ ինչ է,  
հէմ սուչու հէմ կիւճիւ, գարըսընը  
պէն՝ իւսունիւզէ կէօնտէրտիմ:

Բարտօն մատամ պաշըմ աղըլեօր  
տէերէք սիյահլը մատամ տախի օ-  
տատան չըդըպ նա պէտիտ օլտու վէ  
շու մինասիթէթուիզ մանդարա խիթամ  
պուլու:

Պիզիմ Ըունտիկ տուտունուննօմէրո-  
սու կէ օլտուզունտան, տահա բէք  
չօդ պէքէենէք իտի, պիր արա Ը-  
ունտիկ տուտունուն եանընա պիր շար-  
կալը տէլիգանը կէլիպ օթուրտու,  
նէօպէթ նօմէրոսունու էլինտէ աչըգ  
թութմագտա իտի:

Ըունտիկ տուտունուն ճանը սըդըլ-  
մագտա օլտուզունտան իշպու տէլի-  
գանըլը իլէ եարէնլիք իթմէնէ պաշ-  
լատը:

—Մուշու, սէնին նօմէրօն գաչ տըր:  
—Եիզիմ:

—Գուզում եավում սէն կէնճին,  
հայտէ կէլ պիր էլլիք էթ տէ նօմէրօ-  
սուզու տէ լիշմիրէլիմ, պէն տահա  
թախի, Դում-Թարուտա թաշնըլարա  
տէօնէնէյիմ:

—Ժընը գօմբրան բա . . .

—Հէ, պէնտէ օնու տէեօրումթը-  
բամբա էտէլիմ:

—Պէն եօք աղնար թիւզքէ:

—Ասուուծոյ աշկին մեռնիմ, ինչ  
իւրար տիլ պիլմէզ կայ նէ իմ տէմա

կելլայ. գա ելլամ սահաթ մը առաջ  
ճամբայ ինամ. հեռու ըլլայ եքկը  
մութներուն պիտի մնամ:

Ըունտիկ տուտու տէվրի կիւնիւ  
եինէ կէլմէք իւզըէ օրատան մուփա-  
րագաթ էլլիտի: Ախիրէն ալտըլըմըզ  
մալիւմաթա նազարէն, Սօֆի տուտու  
Բէթրակ աղատան դաթիէն այրըլըզ  
վէ սիյահլար կիյինէն տուլ մատամ իսէ  
շիմտի սահինէն հաստայըմըզ:

## ԳԼԹՐԻՒԶՄ

—Նէ օ կէնէ Յակոր աղա թօր-  
պալարը եիւքլէնմիշին:

—Նէ եաբարսըն գարտաշ պու  
ադշամ Ս. Յակոր տէյիլ մի եա, պիր  
աղ ուփագ թէֆէք ալմաեա մէճպուր  
օլտուք:

—Հա՛ կէրչէք պու կիւն Ս. Յակոր  
տուր, իսմի շէրիփինլէ միւշէրրէք օլ-

—Էլլիթ իսմի շէրիփիմ իլէ միւշէ-  
րէք օլմաք իշին, շիմտիլիք պօրն ի-  
լէ միւքէլէք օլտում:

Բէնճիրէտէն բէնճիրէյէ:

—Մատմադէլ Հիւմիւկուկ, պու ագ-  
շամ Յակոր աղալարըն իսմի սուարէ-  
սինէ կիտէնէք միմինիշիզ այգըուը սոյ  
հազըրըզլար վար:

—Ինանըրսան պիլմէմ, տահա պի-  
լէ տավէթ էլլմէտի:

—Հիշ իսմի սուարէսինէ տավէթ  
օլուր, պուտա եէնի չըքարը զայէր:

—Հէ եա, էվէլի ագշամ վիքմո-  
րինին իսմինէ կիթտիք, գարուտան,  
ափ էտէրսինիզ հաստամըզ վար տէ-  
տիէր:

—Հագ-գըն վար գըզ գարարտաշ,  
պունտան պէօյէզ պիր իսմի սուարէ-  
սինէ իլքինտէն ուշալը կէօնտէրիպ  
սօրտուրմալը քի էկէր հաստանըզ եօ-  
զըսա իսմի թէպիլիքինէ կէլէնէքլէր:

—Օ վագ-թմատ գիմ էյիեիմ տէր:

Աւանի մը եկեղեցւոյն քարողիչը,  
հոգւոյն անմահութիւնը հետեեալ օ-  
րինակով կը բացատրէր:

—Ոն օրնը, ան գէօմիւրը օրնը,  
ջրին երեսը կը մնայ օր նը, չի փըժ-  
թիր օր նը, անանկ ալ ձեր խդիները,  
դժոխիքին գեհենին ճարճատուն բո-  
ցերուն մէջ, սատանաներու, օձերու,  
դէօրտէրու, ջղիկներու հետ, պիտի  
էրի, ու յաւիսեանս յաւիտենից չը  
պիտի փթթի:

Աւսկնդիրներէն մին ալ չը կրնալըզ  
համբերել գոչեց:

—Հայր սուրբ, ես մեռնելէս ետքը  
թող քեար՝ քեարի վրայ չը մնայ:

## Վ Ի Ե Ն Ն Ա

## ՀԱՅԻԳԲ ՔԵՊԻՐԻ

Ապարանկան նոեւրերին 25ինձի կէճէսի վիճնատա Մ. Ճան Գարի Գունդրմիրին պէյտագ չամազրը միւթէալիք ֆապրիգ քէպիրինտէ պիր հարիգ զուհուրիյէ, թուլումովածըլարըն իդամամթընա բազմէն, աթէշ սէնտիրիւէմէմիշ, վէ Փապարիգանիւէ մէնսուպամը իւչ սուսթան միւհմէրէք օլուզ տրը: Խոլընդ իւսնէ գամբառ պուլունան գտարըն վէ երքըլէրէ մախաւաւ 1650 տուղինա շամազըր թաղըմը կիւմպէլա գուր թարրմէ և աւր:

Ըստ սրբատա Եքմէրէրինսէն մահրուս գալան այշարէ ամէլէյէ ետրտըմ իթմիք լազում կիլտիինտէն, գուրթարըլան թագըմարտան պիր մըդտարընըն վարօրը մախսուս իւէ Տ րուատէթտէն ձ նումէ, օլունիւմիւրիւ խանընտա «ՎԱՐԻՆ ՀԱՌԻՇ ՑԻՒՌԻ ՄՈՒԱՐՀԻ» մազադաւընա կէսամէրիմիսի, վէ պիր ան է վիշէ տիքմէք ֆիյամթըյա սաթարրըմասու սարսաւառաւրդը տարը: Բաղզէմլու էնալիյ պու է ետատէն սաթըն տվասոր թափսիյէ օ, անուր, չիւնիք պունլորտան սաթըն տվանու թագտիրտէ, գտարըն իւէ երքըլէրէ մափսուսուս օլուրտգ, հէմ հիշ պահամրնտա զ ույթ նէֆիս մուլ ամ չ ուաճագ, վէ հիմ տէշիմուիք Եքմէրէրինտէն մահրում օ, ան պ չարէ ամէլէյէ էթմէք թէտարիր իթմիւն:

ԱՊԱԼՈՒՆԱՀԱՊ տուր: ՍԱԹԸՅԱ, ԳՈՆՈՒԻԱՆ  
ՊԵՑՈՉ Զ ԱՄԱՇԼՐ ԹԱԿԲՄԱՐԲ



## ԼՐԲԵՐԼՅԻ ԻՉԻԻՆ

470 առւզինա կէսմէք

Ղայէթ ֆինօ ինկիլի գափիջո զ ումաշընտան կէ օքիւ տէսորթ զամթըր, առզազըլը վէ զ ուլու խթնիլն էօչիւտէ հազըր կէսմէք էր:

Պէհիրի 16 զուրուց տու զինասը 190 զրչ տըր:

## ԳԱՏԲՆԼՈՐ ԻՉԻԻՆ

250 առւզինա կէսմէք

Ղայէթ ֆինօ ինկիլի զ ալիթօ գումաշընտան, Ախիս սիւզէնիսիյէ միւնչյէն հազըր կէսմէք էր:

Պէհիրի 11 զուրուց վէ տուզինասը 128 զուրուց:

Սիւխս սիւզէնիսիյէ ոլոյտան սօյա միւզէյէն զայէթ, Փինօ ինչիլիզ գալիկօ գոււմաշընտան, զ ատընտըր իչիւն սարաթ ու թէգերնաթ օլաճագ մէրթէպէտէ գամիզօլը լար ոլէհէրի 16 զուրուց վէ տուզինասը 190 զուրուց:

Աթլաս վէ գատիփէ իւէ զաեէթ միւզէյէն չուհատան գատընլար իչիւն ժիւրունար պէհիրի 25 զուրուց վէ օնտան եռագարը:

Սիւզէնի իւէ կիւզէմէ իչիւնմիշ գատընլարա մուխտուն կէմէլիք կէսմէք պէհիրի 25 զուրուց վէ օնտան եռագարը:

Նաեէթ կիւզէլ իչիւնմիշ գատընլար իչիւն բանմէլոնլար պէհիրի 11 զուրուց վէ օնտան եռագարը:

Է բէքլէր իչիւն զայէթ ինձէ եարըմ տիզլիք, պէհիրի 10 զուրուց վէ օնտան եռագարը.

Գատընլար իչիւն Փանէլա կէսմէք, ուշուն վէ գրաս գրչըզգ չօրագ, վէ այագ գապլարը վէ սաբրէ միւնասիդ Փիյաթտաս:

Թաշրատան օւունան սըրարըլար՝ պէտէլինին իրսալի, եախօտ հէվալէ իւէ ինձւ լա օլունըր:

Տէրսատէթտէն, իտարէի Մախսուսէ գարշընուտա, վէ Ալէմանիա բօսթախանէսի եանընտան կիւզէլուցիւնիսիյէ միւնչյէն հազըր կէսմէք էր:

Պէհիրի 11 զուրուց վէ տուզինասը 128 զուրուց:

## — 146 —

— Ժամու կէս առաջ Տասն և վեցին պետը իւր եօթը մարդոցնով նաւամատոյցէն նաւակ մը նստելով մեկնեցան ըսաւ մին:

— Նիկոլ հէտերնին էր:

— Աչ, բայց որչափ որ կըցի իմանալ կարձեմթէ նիկոլի խօսքը կնէին:

— Եատ աղէկ մեկնինք, ո՞ր կողմն է նաւակը:

— Վարը նաւակարանին մէջ մեղկոպասէ: Երթանք ուրեմն ըսաւ Բագարատ և չորս անձնիք մօտը գտնուող խարիսուլ նաւակարանի մը դռնէ ներս մտան. վայրկեան մը յետոյ երկղոյդթի նաւակ մը ելնելով նաւակարանէն, Խասդիւղէն վար գէպի Դարա գէօլի կողմն սկսաւ սըանալ: Նաւակը Ազագ Դարույի նաւամատոյցն հանդիպելով, Բագարատ անդելաւ և ընկերներէն զատուեցաւ:

Բագարատ միքանի գիշերապահ պահակներու նոյն գիշերուան անձախօսը (բարուա) ըսելէ վերջը արագ քայլերով թէփէ պաշի հասաւ և ուղղակի Գաղիոյ գեսողանատան դուռը զարկաւ, կէս գիշերին կէս ժամ մնացեր էր, դռնապանը ներսէն հարցուց թէ ովէ:

Բագարատ իւր անունը տալով անմիջապէս դուռը բացուեցաւ:

— Այս ատեն ուսկից կուդաս հարցուց դռնապանը զարմանօք:

Եակն առաջնորդեց, ժամու մը չափ սպասելես յետոյ գիտէք բինչ եղաւ բարեկամք:

— Ինչ եղաւ հարցուցին երկու ունկնդիրք:

— Մէկն ի մէկ խուցին դուռը բացուելով սատիկաններ վրաս ինկան և զիս իրը գող ձերբակալեցին:

— Ահաւասիկ աղէկ լարուած ծուզակ մը դոչեց Գարագայըլը գաւաթթ մը գինի խմելով:

— Բայց պէտք էիր ամեն բան յերեան հանել ըսաւ հայր Օսկան վերջին աստիճան սրտմած:

— Դժբաղտաբար՝ զայրոյթս չկրնալով զսպել, սատիկանաց գէմ կառւելով կը դոչէի, պիտի սպաննեմ այն վատ' նիկոլը. նոյն օրը գնած գաշոյնս ալ յանձաւորութեանս իրը ապացոյց ծառայեց ուստի նոյն գիշերն ուղղակի զիս բանս տարին:

Տարի մը շարունակ բանտը մնալէս վերջը օր մը գաղիոյ գեսպան Տիւ Պէյէ կոմար բանտըն այցելեց. Եարգահատելով, ինձն նկատմամբ հարցուց թէ ինչ յանձանձնքով ըսել բանտարկուած էիր:

Սնմիջապէս Փրանսերէն լեզուաւ պատասխաննելով տէր իմընի, զրպարտութեան մը զոհուած եմ. տուն մտնելով գողութիւն ըրած ըլլալ կամբառուաննեն. սակայն ես հարուստ եմ: Դժբաղտութեանց պատճառ եղող բարեկամ կարծած մէկուս տունը գացեր էի ինչ ինչ

# ՖՈԼ ՖԵՕՑԱՆԴԵԱՆ

Եկամուտ գոյացրուս, 80 նուկրօսու

Կէօք Վէ Հերալդը Միթեալք

ԱՌԱՄԹ ԹՇԻՒԹՅ ԺՇԽԱՐՄԱՐ

Սէքքիւր սաղաղաստ իշօնէ Վէ ճէրտահէպու միւթէալդէ էնդայի ուէսութ

Առ էտէվաթ մէ վնաւու տըր .  
Հզինելէ , եռամնէադ Վէ սէրթ լասթ լասթն (դառչչուան) մասմուէ  
մէվաստը միւթէիթէ , դասըդ դասըդ , էն զար ժիրինեալար , էլէք-  
թուիք մաքինալարը , միւան իւլ հանվան (պարզէթն) , միւան իւլ հարաբէ-  
(թէրնուիթը) Վէ էլի ճինս կէզիւթէր սուրճանագուստ առը .  
Վ. Բոլ Ֆոյամնեան հէր նէր նու սուրճանագուստ էնդէ թամիրաթը էնդէ փեսութ  
իւլ իմրա Վէ սէրթօհանէ լանդ .

# ԵԱԿԸՆԱԳԱՐԸ ԱՅԸՆԻՄ ՍԻԿՈՒՐԱՅ ԳՈՒՄ- ԱԼՔԲՍԱՆԴՐ ԳՈՒՄՄՈՒԴՈՒ- LA ROUENNAISE

1837 Տ. Թ.Լ.Մ. 01.01.ՆՄՈՒՇ  
ՆԷՐՄԱՆԵԼ 4000,000 ՖՐԱՆՔ  
ԻՆՁԻՄԱՅ ագէստի տախիլի հիսուս տէկիւ տիր

## L'INDUSTRIELLE

ԵԱՆԿԸՆ ՇԻԿՊԵՍԻՆՏԵՆ 1,500,000 ՖՐԱՆՔ  
ԱՍԸՆ ՆԷՐՄԱՆԵԼ 5,000,000

## LA CAISSE D'ASSURANCES MUTUELLES

ԵԱՆՂՋՆԹԱՆ մատա աղնամ վէ հայվանաթ տախի սիկուրթա օլքնուր  
Թավակիլի մալիւմանթ ալմադ իոթէյէնլէր Գալաթատա Դ. րանթի-  
նա սոգաղընտա Լէօն խանընտա 1, 2, 3, 4, նօմէրօլու խտարէխանէյէ  
թէշրիֆ իթմէլէրի .

ԷՏԻՐՆԵ Վէ ՇԱՐԳԻ ԲՈՒՄԵԼԻ ԱՃԵՆԹԵ Վէ ՄԻՒՏԻՒՐԻ Դ. ՏԵԼԻԳԱԹՕՍ

— 114 —

Խնդրոյ նկատմամբ համար պահանջելու, զինքն  
հոն չգտնելով վերադարձին կսպասէի , և ահա  
իբր գող ձերբակալեցին զիս :

Կոմար ուշադրութեամբ մտիկ ըրաւ ինձ .  
յետոյ ըսաւ :

— Պիտի տեղեկանամ այս մասին և եթէ  
ըսածներդ ստոյդ ըլլան , շաբաթէ մը առաջ  
պիտի արձակուիս բանտէն :

Յետոյ իւր պտոյտը լրացնելէ վերջը կոմ-  
սը մեկնեցաւ բանտէն :

Շաբաթ մը վերջը բանտէն աղատութեանս  
հրամանագիրն եկաւ . տարի մը սոսկալի տա-  
ռապանքներ կրելէ յետոյ , ալ աղատ էի , նոյն  
օրէն երգում ըրի ակն ընդ ական վրէմս լու-  
ծել նիկոլէն , և ահա այս օրէն ի վերէ այդ  
մարդուն շուքն եղած եմ . հիմայ ըսէ տեսնեմ  
հայր Օսկան կրնամ ետ կենալ վրիժառութե-  
նէս :

— Նուիրական պարտաւորութիւն մ'է կա-  
տարածդ որդեակ . ճղմէ իժին գլուխը , բայց  
զդուշացիր որ ճղմած ատենդ չը խայթուիս իրմէ :

— Օհ , այս անդամ օձիքը ձեռքս ան-  
ցուցած եմ , մանաւանդ այս գիշեր ըսաւ թա-  
գարատ որուն աչքերէն հուր կը ցայտէր :

— Երբ տէրութեան դէմ գաւադիր պիտի  
ձերբակալել տաս հարցուց Գարագայը անձ-  
կանօք :

— 115 —

— Չերբակալել տամ , ո'չ . առ առաւելն  
խեղդամահ կսպամնեն . ես չեմ ուզեր որ նի-  
կու մեռնի , մահը պատիժ մը չէ անոր համար,  
այլ չնորհ մը . . բայց տես , կեցեր հոս կը շա-  
ղակրատեմ , մինչդեռ անդին մեծ գործեր կան  
կատարելիք . արի Գարագայը շուտ մեկնինք  
ուշ մնացինք ,

— Մեկնինք , ուր պիտի երթանք :

— Ուր որ մեր բաղդը առաջնորդէ . գի-  
շեր բարի հայր Օսկան ի կրկին տեսութիւն :

— Դիշեր բարի , բայց կեցէք մէյմը փո-  
ղոցը աչքէ անցնեմ :

— Ահ , իրաւունք սւնիս :

Հայր Օսկան գինետան դուռը բանալով  
դուրս ելաւ և չորս կողմը միթան մէջ ակնարկ  
մը պտըացուց , փողոցն ամայի էր :

— Կրնաք մեկնիլ ըսաւ ներս մսնելով ,  
երկու բարեկամներ մեկնեցան դինետու-  
նէն , և ուղղակի Հալքը օղույի նաւամատոյցը  
հառան . անդ Բագարատ մեղմին սուլց :

Անկիւնէ մը երկու ստուէր զատուելով  
դէպի նորեկներն յառաջացան . ասոնք Բագա-  
րատայ մարդիկն էին որոնք իրենց տրուած  
հրահանդին համեմատ նաւամատոյցին մօտերը  
կըսպասէին :

— Նոր բան մը պատահեցաւ հարցուց  
թագարատ :